

ՊԱՊ ԱՐԺԱԿՈՒՆԻ

Արշակի օրով մանաւանդ: Կարծես Պարսկաստանի և Բիւզանդիոնի միջև տիրող հարկադրեալ խաղաղութիւնը, շնորհիւ Շապուհի ուրիշ թշնամիներով զբաղուած ըլլալուն, Արշակին պատեհութիւն տուաւ իր այս պայքարը յամառութեամբ վարելու, և շահելու, եթէ հնար է:

Այս արիւնշալի պայքարը ծնունդ առաւ՝ Արշակունի գահին հետզհետէ նուազող հեղինակութիւնը վերստին իր նախկին միահեծան զօրութեան բարձրացնելու տենչէն:

Վերջին հարիւր տարիէ ի վեր, Սասանեան արքաներու գործօն քաջալերութեամբ, հայ նախարարներու կեդրոնախոյս հակումները ա՛լ աւելի սանձարձակ և նոյն իսկ ապստամբական դարձած էին: Արշակունիներէն անկախ ըլլալու գաղափարը ու մանց միտքը հրապուրած էր: Մերուժան Արծրունիի պարագային, Հայաստանի թագաւոր ըլլալու հեռանկարը, կրթնած Սասանեան սուրին, բոլորովին զինովցուց զինք:

Շապուհ Բ. ամենէն աւելի իր խորամանկութիւնը ի գործ դրաւ հայ նախարարներու այս ապստամբական ախորժակները հրահրելու: Պարզապէս, սակեղէն խոստումներ, տեղին համեմատ սպառնալիք, երդում, վերջապէս ամէն միջոց կիրարկուեցաւ, և յաճախ սահմակեցուցիչ յաջողութեամբ մը, որ արեան բաղնիքներ պիտի սարքէր հայ բնագաւառներու մէջ:

Արշակ թագաւորին անդրդուելի յամառ յարատեւութեամբ մը այս սարսափելի պայքարին մխրճուելուն մէջ կը կայանայ թէ՛ իր զօրութիւնը և թէ՛ իր տկարութիւնը:

Զօրութիւն: Վտանգուած արքայական հարստութիւն մը քայքայուի՞ վրկելու: Տկարութիւն: Անգիտակ իր շղթայագեղձած սպառնալիքի ահաւորութեան, երբ վտանգը իր երեսակայածէն շատ աւելի ահաւոր եղաւ, ու անընկճելի, Արշակ յամառեցաւ իր կիսակործան պատնէշին վրայ մնալ, չուզեց նահանջել և իր յարուցած փոթորիկը կլանեց զինք անպատմելի ողբերգականութեամբ:

Շատ չանցած, Արշակ իր այս պայքարի շրջագծին մէջ առաւ կաթողիկոսութիւնն ալ:

Շնորհիւ ներսէս կաթողիկոսի շոգեպինդ գործունէութեան, մինչև այդ հայրապետական խաթարեալ հեղինակութիւնը ոչ մինակ մեծ ոստում մը կ'ունենար, այլ կալուածային հարստութեամբ արդէն ազդեցիկ կաթողիկոսութիւնը նորանոր յաւելումներով թագաւորին համազօր ուժ մը կ'ըլլար Հայաստանի մէջ:

Բնականաբար, ներսէսը չէր որ անգիտակ պիտի ըլլար այս յարաճուն հսկայական զօրութեան: Եւ ոչ կամ կանուխ, երկու Արշակունիներ, թագաւոր և հայրապետ, պիտի բախէին իրարու: Մանաւանդ երբ հայրապետը ընդդիմացաւ թագաւորին նախարարներէ ոմանց հանդէպ գործ դրած խոստութիւններուն:

Արշակունի գահը իր երեքմեկ փառապանծ կարողութեամբ օժտուած տեսնելու գաղափարը անցնցելի մտասեւեռում մը եղաւ Արշակ թագաւորին համար: Այդ իսկ պատճառով, պայքարի ընթացքին, երբ գահի իրաւունքը Արշակէն տարբեր մէկու մը պատկանելու աղմուկը հանեցին, Արշակ ամենազաժան կերպով պատասխանեց: Քաղաքական սպանութիւնը իր գատին ամենաազգու զէնքը եղաւ:

Թագաւորին այս վիթխարի և վտանգաւոր ձեռնարկին զխաւոր խորհրդատուն և գործակիցն էր Հայր Մարգարէտ:

Եւ սա հասկնալի է:

Մարգարետական տոհմի իշխանները վերակացունները և հսկիչներն էին Արշակունի գանձերու, կալուածներու, ամբուսթիւններու, բերդերու⁽¹⁶⁾: Ուրիշ խօսքով, արքունի գործակալներ էին ամենալայն իրաւասութիւններով: Անոնք իրենց հարստութիւնը և մեծութիւնը կը պարտէին իրենց պաշտօնին:

Արշակունիներու անկումով, առաջին կործանուելիք նախարարութիւնը Մարգարետականն էր, որովհետեւ ալ ընելիք գործ

(16) Թէև Յ. Մանանդեան կը յիշէ նաև արքունի կանանցի վերակացութիւնը (էջ 64), սակայն կը խորհինք թէ այդ առաւելապէս նեթանու սական շրջանին ի զօրու էր: Զօրբող զարուս երբ Արշակունի թագաւորներ քրիստոնեայ ըլլալու հանգամանքով միակին դարձան, այլևս ներքինի պէտք չէր մնար:

պիտի չունենար: Եւ յիրաւի, մինչ ներսէս կաթողիկոսի վերահաստատած նախարարական դահերու ցանկին մէջ կը հանդիպինք Մարգպետունի տոհմին, իր զաւակ Սահակ կաթողիկոսի Պարսիկ արքունիքէն հաստատել տուած գահացանկին մէջ չկայ Մարգպետունին, քանզի Արշակունի Հարստութիւնը վերջ գտած էր:

Հայր Մարգպետը, որ Տիրան թագաւորի օրով արդէն իր անհաշտ գործունէութեան ապացոյցը տուած էր Ռշտունի և Արծրունի ընտանիքներու դէմ կոտորած սարքելով, Արշակի օրով նոյնքան և աւելի բուռն պիտի շարունակէր պայքարը, մինչև իր սպանուի՝ կոտորածէ ճողոպրած Արծրունի երիտասարդի մը ձեռքով:

Յաջորդական էջերու մէջ երբ կը խօսինք այն մասնաւոր ձեռնարկներու մասին որ Արշակ թագաւոր ի գործ դրաւ հայ աւագանիէն ուսնող զէմ՝ իր փայփայած ծրագիրը զլուխ հանելու մտքով, դժուար է իւրաքանչիւրի ճշգրիտ թուականը որոշել: Սխալած չենք ըլլար սակայն Արշակի այս կըտրական գործունէութեան շրջան համարել 350 թուականէն մինչև Յուլիանոս կայսեր մեծ յարձակողականը 363ին: Կարճատև շրջան մը, ուր երկու թշնամի կայսրութիւններ խաղաղութիւնը պահպանեցին, Շապուհ՝ հարկադրուած, Կոստանդինոս՝ ժամանակ շահելու մտահոգութեամբ, մինչև արևմտեան Եւրոպայի մէջ դժուարութիւնները հարթէ:

Վ Լ Ո Ւ Ե Ն

Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ի Ա Մ Պ Ե Ր

1. ԿՈՍՏԱՆԳԻՆՈՍ ԱՐԵՒԵԼԻՔ ԿՈՒԳԱՅ

Արշակ թագաւորի և Կոստանդինոս կայսեր միջև 350ին կնքուած բարեկամական դաշինքը, ազդանշանն էր հայ երկու քաղաքական կուսակցութիւններու, Պարսկական և Բիւզանդական, դադրած պայքարի վերականգնում:

Շապուհ, թէև զբաղուած Պարսկաս-

տանի հիւսիս-արեւելքի բարբարոս ցեղերու հետ իր երկարատև պատերազմով, միշտ տեղեակ էր Հայաստանի անցուղարձեբուն, և Արշակի զիմադարձութիւնը իմանալուն, իր գործադաշնեբուն միջոցաւ շարունակ Արշակը տարհամոզելու կը ջանար, որ լքէ իր կնքած դաշինքը և կրկին գտնեայ հաւատարիմ բարեկամութեանը Շապուհին, որմէ իր թագը ստացած էր: Սոստոմներ և սպանալիք, Պարսիկ թագաւորի սիրական զէնքերը, կը գործածուէին Արշակի հանդէպ⁽¹⁾:

Եւ պարսիկ զեռպաններուն զօրավիգ կ'ըլլային Հայաստանի մէջ Շապուհի հայ բարեկամները, Մերուժան Արծրունի, Վարդան Մամիկոնեան և Վաղինակ Սիւնի, որ Հայաստանի արևելեան զօրաց հրամանատարն էր, և իր այդ պաշտօնն ալ Շապուհի միջամտութեան կը պարտէր:

Երկու կայսրութիւններու միջև շարունակուող խաղաղութիւնը իրականին մէջ զինադադար մըն էր: Պաշտօնական դաշինք մը չէր կնքուած, և մտազայտութիւնը թէ Շապուհ բարբարոսներու հետ իր հաշիւը կարգադրելէն վերջ — յաղթելու պարագային՝ անտարակոյս — պիտի վերսկսէր զինուորական գործողութիւնները Բիւզանդիոնի դէմ, կը տանջէր Միջագետք գտնուող բարձրաստիճան պաշտօնատարները:

Վաւերացուած դաշինք մը, հոգ չէ թէ ապագային Շապուհ կրնար պատուել զայն, նախընտրելի էր ներկայ անստոյգ կացութեան: Մանաւանդ որ Կոստանդինոս կայսրն ալ Եւրոպա զբաղուած էր: Ուստի Միջագետքի Բիւզանդական կառավարիչը և զինուորական հրամանատարը բանակցութեան սկսան Պարսիկ Դենշապուհին հետ՝ դաշինք մը կնքելու առաջադրութեամբ⁽²⁾:

Երբ 357ին, Շապուհ եօթ տարի տևող պատերազմէն յաղթական դուրս կուգար, Դենշապուհէն իմացաւ Բիւզանդացի բարձրաստիճան պաշտօնեաներու զիմուսին մասին: Չենք զիտեր թէ իրեն ի՞նչպէս ներկայացուցաւ զէպքը: Ան կարծեց թէ կայսրն է որ վախէն նման զիմուս մը կը կատարէ (այսպէս կարծելը իր նկարագրին աւելի կը յարմարի): Ուստի, յաղթականի

(1) Ammianus, XX, 11, 2.

(2) Ammianus, XVI, 8.

մը ամբարտաւան շեշտով, ուղղակի կայսեր նամակ մը գրեց, հողային պահանջներ զննելով և մերժման պարագային պատե-
րազմ սպառնալով:

Ամմիանոս պահեր է այս նամակը: Ատոր Հայաստանի վերաբերեալ մասը ող-
բերական այժմէութիւն մը ունի: Յիրաւի,
այժմէական այն բոլոր դարերու ընթաց-
քին, որ Հայաստան ինքզինքը դտած է
երկու իրարու թշնամի հզօր պետութիւն-
ներու միջև, որոնք իր ճակատագրին շուրջ
աղէտալի և յաճախ արիւնոտ բախտախաղի
բանուած են, սկսած Պարսկական - Հռոմէն՝
մինչև Թիւրքիա - Ռուսիա:

Կարդանք այս նամակէն մասեր(3):

«Շապուհ, Արքայ Արքայից, Եղբայր
Աբեու և Լուսնի և Ընկեր Աստղերու, կը
զրկէ ողջոյն իր եղբօր, Կոստանդինոս Կե-
սարին:

«Ինծի ուրախութիւն կը պատճառէ
տեսնել թէ վերջապէս դուն ուղիղ ճամբան
գտնելով պատրաստ ես ընել այն՝ ինչ որ
արդար է և իրաւացի, փորձառութենէն ու-
սանելով որ չափազանց ազահութիւնը յա-
ճախ կը պատժուի աղէտով և պարտու-
թեամբ . . . Ձեր իսկ հեղինակները կը
վկայեն թէ Սարեմոն գետի և Մակեդոնիոյ
միջև գտնուած բոլոր երկիրները աստիճօք
կը պատկանէին իմ նախնիքներու: Եթէ
հիմա քեզմէ պահանջեմ վերադարձնել այդ
գաւառները, բնաւ անտեղի պիտի չըլլար
ինծի համար նման պահանջ մը, որովհետեւ
ես կը գերազանցեմ մեր հին արքաները
առաքինութեամբ և իմ փայլուն յաջողու-
թիւններով: Բայց չափաւորութիւնը կ'ու-
րախացնէ զիս և միշտ եղած է վարժու-
քիս առաջնորդ . . . Ես պիտի գոհանամ
եթէ Միջագետքը և Հայաստանը վերա-
դարձնես ինծի, որոնք իմ մեծ հօրմէս
խարդախութեամբ յափշտակուած էին . . .
Վերջապէս, եթէ կ'ուզես լսել խրատը մէ-
կու մը, որ քու բարիքիդ համար կը խօսի,
զոհէ՛ փոքր երկրամաս մը, որ միշտ վէճի
առարկայ եղած է և շարունակական արիւն-
հեղութեանց պատճառ կ'ըլլայ, որպէսզի
Ֆրացիացի մասին իշխես ապահովութեամբ:
Յիշէ՛, որ բժիշկները երբեմն կը կտրատեն
և կը վառեն, նոյնիսկ կ'անդամահատեն

մարմինն որոշ մասերը, պատեհութիւն տա-
լու համար հիւանդին, որ Ֆրացիացի մասով
առողջ կեանք մը ապրի: . . . Կը գզուչա-
ցընեմ քեզ, որ եթէ դեսպանս ձեռնունայն
դառնայ, ձմեռը անցնելուն, ուղմադաշտ
պիտի լինեմ ամբողջ զօրութեամբս . . .»:

Հայաստան! Երկրամաս մը, որ միշտ
վէճի առարկայ եղած է և շարունակական
արիւնահեղութեանց պատճառ!

Երբ Շապուհ վերադարձաւ Տիգրոս, 358ին, հոն իրեն կը սպասէր կայսեր կողմէ
եկած պատուիրակութիւն մը, երեք հոգիէ
բաղկացած: Անոնք կայսեր նամակը և
թանկարժէք նուէրները բերած էին Շապու-
հին, և անոնց իրաւասութիւն տրուած էր
խաղաղութեան դաշինքի մը համար բանակ-
ցելու թագաւորին հետ:

Կոստանդինոսի գլխաւոր պայմանն էր
որ Հայաստանի և Միջագետքի ներկայ գո-
յափիճակը պահուի անփոփոխ: Շապուհ իր
կարգին պնդեց թէ ոչ մէկ խաղաղութեան
դաշինք կարելի էր առանց Հայաստանի և
Միջագետքի պարսիկ գերիշխանութեան են-
թարկուելուն:

Պատուիրակութիւնը ձեռնունայն վե-
րադարձաւ: Կայսեր մտահոգութիւնը սա-
կայն այս դաշինքը ապահովելու համար
այնքան կը ճնշէր զինք, որ երկրորդ պատ-
ուիրակութիւն մըն ալ զրկեց, յանձին
կայսրութեան քարտուղար Բրոկոպիոսի և
Կոսմ Լուկիլիանոսի:

Շապուհ կրկին պահանջեց Հայաստանը
և Միջագետքը: Ո՛չ մէկ զիջում պիտի
ընէր, քանզի որոշած էր պատերազմը
վերսկսիլ:

Բարբարոս ցեղերը որոնց յաղթած էր՝
երկարատե կռիւներէ վերջ, այժմ օգնական
ուժեր տրամադրած էին Շապուհին, հաշ-
տութեան պայմաններու համաձայն(4):

«Վտանգի ստեղծելու շեղումները սկսան
հնչել Արեւելքի մէջ(5): Հսկայական բանա-
կով մը, մօտաւորապէս 100.000 հոգի, Շա-
պուհ Տիգրիս գետը անցաւ և ուղղուելով
Ամիտա (Տիգրանակերտ) քաղաքը, պաշա-
րեց զայն:

(4) Այս ցեղերու անունները յիշուած կը
գտնենք Ամմիանոսէն, առանց սակայն կարենալ
հիշելու անոնց իսկութիւնը, այսպէս, Խիոն,
Կիւան, Վերթա ու Եւսէն ցեղեր:

(5) Ammianus, XVIII, 4, 1.

(3) Ammianus, XVII, 5.

Քաղաքի պաշտպան ուժերու մէջ կը գտնուէին հայկական զուեղեր Անգոմկ Սիւնիի հրամանատարութեան տակ⁽⁶⁾։ Արշակ թագաւոր այս քայլով կ'որոշէր իր զիրքը, յուսալով թէ Ամիրտան երկրորդ Մծրին մը կ'ըլլայ և Շապուհ կորագլուխ կը հեռանայ։

Պաշտպան զօրքերը, որոնց մէջ նաև Ամմիանոս Մարկելինոս պատմիչը, պարիսպի աշտարակներէն դիտած էին, պաշարման առաջին օրուայ արշաւոյսին, թշնամի բանակը։ «Ամենուրեք ուր աչք կրնար հասնիլ, կը շողար փալփուուն զէնքերով, և զրահապատ հեծելազօրքը կը լեցնէր հովիտ և բլուր։ Թագաւորը ինքնին, նժոյզի վրայ հեծած, և ամենէն բարձր, ամբողջ բանակի առջև անցաւ, իր գլխուն վրայ, փոխանակ թագապսակի, ոսկեղէն զոհարագարդ սաղաւարտ մը խոյի գլխի ձեռով շինուած։ Անոր հետն էր ամենաբարձր աւագանիի շքախումբ մը»⁽⁷⁾։

Եթեմանասուններք օր պաշարումէ վերջ և 30.000 զինուոր զոհ տալով, Շապուհ յաջողեցաւ զրաւել Ամիրտան։ Երկրորդական քաղաքի մը այսքան յամառ և հերոսական դիմագրութիւնը կատարեցուց թագաւորը, և ան իր բարկութեան հուրը թափեց բնակիչներուն վրայ, ու, Խորենացիի բառերով, «Պարսկական ձեռքը չէր յոգնէր բազմախողխող սուրը արիւնով յագեցնելէ»⁽⁸⁾։

Կոստանդինոս երկրորդ կացութեան մը մտնուած էր։ Մէկ կողմէ, Եւրոպայի մէջ իր հօրեղբորորդի Յուլիանոսի շարժումները իր նախանձը կը զրգռէին երիտասարդին զէմ, կասկածելով թէ ան զահը իրմէ խելու սողրանքներ կը լարէ։ Միւս կողմէ, ան՝ Շապուհի սպառնալի ելոյթը։

Կայսրը, վերջապէս, 360ի գարնան, ձգեց Կոստանդնուպոլիսը և ճամբորդեց արևելք, պարսիկ թագաւորի յառաջխաղացքը կասեցնելու համար։

Քալիք պատերազմի մէջ, Կոստանդինոսի ամենամեծ մտահոգութիւնն էր՝ վստահ ըլլալ թէ հայ թագաւորը հաւատարիմ պիտի մնայ՞ դաշինքին, եթէ ոչ անցնի Շապուհի կողմը։

Կապաղովկիա հասնելուն, ան հրաւրեց Արշակը տեսակցութեան համար։

Հայ թագաւորի ու իր շքախումբի վրայ խոր տպաւորութիւն ըրած ըլլալու էր երբ անոնք կը ներկայանային Հոմմէական կայսրութեան բացարձակ վեհապետին։ Եթէ ոչ ամէնքը, զոնէ Արշակ առաջին անգամ կը հանդիպէր Կայսեր։ Իր վեհափառութեան եզական հմայքին համար չսփաղանց զգայուն Կոստանդինոսը՝ թատերական շքապատկեր մը կը բեմադրէր, որքան իր նախանձոտ փառասիրութիւնը յագեցնելու համար, նոյնքան ալ ապշեցնելու սրբարարունները, որոնք այս պատկերը ընդունելու էին որպէս խորհրդանշանը մեծագոր կայսրութեան անխորտակելի ուժին։

Ամմիանոս, որ քանիցս ականատես եղած ըլլալու էր այս մեծափառ տեսարաններուն, մեղի ցոյց կուտայ կայսրը, առանձինն նստած ոսկեղէն կառքի մը մէջ, զարդարուած թանկագին քարերով, որոնց բազմաշող փալփուուն ցուքը արևալոյսին հետ կը մրցի։ Երկու կողմը, իրմէ առաջ, բանակի զրօշներ, իր ետին՝ կայսերական վեշապադրօշները, ծիրանեգոյն թելերով բանուած, և մզրակներու ոսկեղէն զոհարագարդ ծայրերուն կապուած, իրենց բերանները հովին բացուած, կը սրսփան կարծես բարկացած, մինչ իրենց պոչերը կը գալարին։ Հետեակագօրաց զօրասիւններ երկու կողմը, փայլուն զրահ հագած, և շողշողուն սաղաւարտ ու վահաններով։ Սպառազէն հեծեալ մարտիկներ, երկաթեայ դօտիներով և կրճքակաշներով⁽⁹⁾։

Կոստանդինոս արքայազանի շքեղ ընդունելութիւն ըրաւ իր հայ հիւրին, և ուղեց իմանալ Արշակի զիրքը։ Հայ թագաւորը երզում ըրաւ որ հաւատարիմ պիտի մնար իր ստորագրած դաշինքին, նոյնիսկ, եթէ այդպէս ընելով, կեանքը վրայ ալ տար⁽¹⁰⁾։

Կայսրը այնքան հօգ կ'ընէր հայ թագաւորի զինակցութիւնը ապահովելու մասին, որպէս յաւելեալ շնորհ, պաշտօնական հրովարտակով մը, ան տուրքէ զերծ կը կացուցանէր Արշակին պատկանող այն կալուածները, որոնք կը գտնուէին Բիւզանդական երկրամասերու մէջ։ Սա ցոյց կուտայ

(6) Խորենացի, Գ. 26։

(7) Ammianus, XIX, 1, 2-3.

(8) Խորենացի, Գ. 28։

(9) Ammianus, XVI, 10, 6-9.

(10) Ammianus, XX, 11, 1, 3.

նաև Արչակունիներու հողերու շատու-
թիւնը⁽¹¹⁾։

Կապիւցամիտ Կոստանդինոս սակայն Ար-
չակ թագաւորէն պատանդ ուզեց, և հայ
արքան իր Պապ որդին, հաղիւ ութ տարե-
կան մանուկ, ինչպէս նաև գլխաւոր նա-
խարարներու զաւակներէն պատանդներ
յանձնեց կայսեր։ Պապ արքայորդին և
միւս իշխանագունները ներսէս կաթողիկոս
տարաւ Պոլիս⁽¹²⁾։

Այս տարիներուն Պապի տրուած կըր-
թութիւնը, եթէ ոչ պակասաւոր, գոնէ
խառնակ բան մը եղած ըլլալու էր, կէս
հայկական, կէս մը հռոմէական, այնպէս
ինչպէս իր մայրը Օլիմբիա թագուհին կը
հասկնար։ Մանուկը թերեւս մօր բերնէն
լսած ըլլալու էր ակամայ ակնարկութիւն-
ներ այս սրտաբարոս հայերու անհասնում
վէճերու և կոխներու մասին։

Հակառակ Արչակի ցոյց տուած սէրը
զէպի իր թագուհին, շուրջիները սակայն,
հայ արքունիքի հպարտ իշխանները, սառ-
նորէն քաղաքաւար, չըսելու համար կաս-
կածաւոր վերաբերում ցուցուցած ըլլալու
էին Օլիմբիային, որ արքայական պալատի
մէջ առանձնաշնորհեալ, միաժամանակ մե-
կուսի և կղզիացած կեանք մը կը վարէր։
Իր շուրջը աւելածող զէպքերուն զրեթէ
անմասնակից, հայ լեզուին անձանօթ, ա-
ռաջին տարւոյն մէջ իր իսկ ամուսնին հետ
թարգմանի միջոցաւ խօսած, և ապա զըժ-
կամակութեամբ սովորիլ ջանացած զայն։
Գերազատի անգոսանքով նայած հայ սովո-
րութիւններուն, միշտ բազմաթիւ զանոնք
իր աչքին շատ աւելի քաղաքակիրթ արև-
մըտեան կենցաղին։

(11) The Theodosian Code: Հրովարտակը, Յուն-
ուար 18, 360, տրուեցաւ. «Ինքնակալ Կոստան-
դինոս Օգոստոս առ Պրովիանոս. — Բացի մեր
անձնական կալուածէն, կաթողիկէ եկեղեցիներ-
ու, ազնուայիշատակ եւ անպիտի ընտանիքի,
նախկին քուսիւլ և նախկին հրամանատար հեծ-
եալ և հետակ զօրաց, և Արչակի ընտանիքին,
Հայոց թագաւորի, ոչ մէկ անձ, ըստ մեր հրա-
մանի, իր ընտանիքի ստացուած քներուն համար
մասնաւոր օգուտներ պիտի չվայելէ...»

2. Գեղգեր կը սխալի երբ այս հրովարտակը
Մեծն Կոստանդինի կը վերագրէ և Արեակ, թագա-
ւոր Հայոցն ալ կ'ըսէ թէ Տրդատ թագաւորն է,
որը իբր թէ, հետեւելով Պարթև Արչակունիներու
սովորութեան ինքզինքը Արչակ կը կոչէ։

(12) Խորենացի, Գ. 29, Փաւստոս, Գ. 15։

Բացառապէս շրջապատուած իր հոռ-
մայեցի կամ յոյն սպասաւորներով, Օլիմ-
բիան հիւր թագուհին մնաց, երազելով
Արեւմուտքի փարթամ մայրաքաղաքին մէջ
իր ապրած օրերը, և անցեալի յիշատակ-
ներու հետ մեղամաղձիկ խորհրդածութեամբ
ինքզինքը մխիթարելով. «Մն Հռոմայեցի
կայսեր մը նշանածը, այս օտար երկրի և
օտարտի մարդոց մէջ կը գտնուիմ ի սէր
կայսրութեան քաղաքական կենսական շա-
հերուն։ Գիտեմ որ կրթութեամբ և կեն-
ցաղաւարութեամբ զերազոս եմ այս ան-
տաշ և անհասկեալի ժողովուրդին։ Սակայն
պէտք է համակիրպիւմ բախտիս և զրտակ-
ցիւմ թէ որպէս ճշմարիտ հռոմայեցի հայ-
րենիքիս հանդէպ զօհողութիւն մըն է որ
կ'ընեմ»։

Պապի ծնունդով իր բովանդակ ուշա-
դրութիւնը, հոգն ու գորովը կեղբոնացուց
երախային վրայ և թերևս ալ աւելի ինք-
նամոխօք դարձաւ, և նախանձախնդիր իր
զաւկի կրթութեան։

Իսկ Պապի պատանդ զրկուելուն, կը
փորձուինք ըսել թէ Օլիմբիան ալ իր միակ
որդւոյն հետ միասին, կամ անկէ քիչ յի-
տոյ, վերջնականապէս հեռացաւ հայ աշ-
խարհէն, պատեհութիւնը և ասպարէզը բաց
ձգելով զեղանի հայուհի մը, որ երիտա-
սարգ որբնայրի իր արցունքները սրբելով՝
պիտի ընդունէր Հայաստանի թագուհի
պսակը։

Փաւստոսի պատմածը Օլիմբիայի թու-
նաւորման մասին անընդունելի է. Փաւստոս
իր գրքին մէջ երկու թունաւորումներու
պատմութիւնը կ'ընէ։ Մէկուն զոհ կ'իրթայ
Օլիմբիա թագուհին, միւսին՝ ներսէս կա-
թողիկոս։ Երկու պատմութիւնն ալ մեր-
ժելի, որոնց կ'անդրադառնանք յետոյ։

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԷՆ

Ծարունակէլ (11)

